

տերանց հպատակած է : Մնունդն, օդոյ բարեխառնութիւնն, լոյսն և բնական  
վայրն այնպիսի ազդեցութիւններ յառաջ բերեր են, որոնք իւրաքանչիւր երկրի  
և նոյն իսկ իւրաքանչիւր տան մէջ կը տարբերին յիրեքաց. այս բազմաթիւ  
պատճառներու համար, զեղձանիկին նախկին գոյնն իբրու յիշատակ մը կը  
նկատուի, որուն փետուրներն՝ որ ի սկզբան զրէթէ միակերպ էին՝ քիչ ժա-  
մանակի մէջ կատարեալ խառնակութեան մէջ ինկան :

Շարաշարեկի

ԲԱՅԵ ԵՒ ԱՐՏՈՅՑ



Կորակրտուց բազէն դսժան,  
Որ եւ կենաց իակ շէր արժան,  
Բարձրը ժայռի վերայ կանգուն՝  
Փընդաէր ուշով իւր որան այգուն .

Էր նա թըռչնոց պատուհաս,  
Անզըթութեան տիպ անհաս :  
Յանկարծ տեսաւ տրտոյտ մ'անմեղ,  
Որ օդոյ մէջ հանէր գեղզեղ .  
Կայծակնաբար սլացու վերէն,  
Շառաչ տալով իւր թեւերէն .

Տեսաւ արտոյտն եւ սուկաց,  
Տըւաւ փախուստ սրբնթաց :

Բայց թըռչամին ժանա հետամուտ՝  
Կը հալածէր զայն շատ անգութ  
Մառէ 'ի ծառ, հովտէ հովիտ,  
Որպէս սրտորդ շուն գերկշտա վիթ .  
Ողորմ ձայնիւ եղկեիին  
Կը բողբոջէր առ երկին :

Մըշակ մ'ուրեք մեծ վարմ էր գրած,  
Թըռչնիկն անցաւ միջէն կըծկած .  
Մտաւ արագ ոտին սյլ վէս,  
Բայց փըչեց շունչն հոն դառնապէս : —  
Մեծք, մի զըրկէք զանմեղ մարդ,  
Երկինք լարեն ձեզ թակարդ :

Պուեստ

ՆՈՐ ՀՐԱՍԱՐՍԿՈՒԹԻՒՆԻՔ

Ստացանք շնորհակալութեամբ հետեւեալ շահեկան և պիտանի երկերը ի Մեծ-  
արքոյ Հեղինակաց :

Ա. — ՊԵՏՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՒԹԵԱՆ ի սկզբանէ մինչև մեր ժամանակը .  
հտր. Ա. Գրեց Հ. Գրիգորիս վ. Գաշիվեճարեան Մխիթ. Ուխտէն, ի Վիեննա .  
Գինն է փր. 2, 80 :

Բ. — ԱՌՁԵՐԱ ԲՆԱԳԻՐ ԼԱՏԻՆԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ի պէտս դպրոցաց. աշխատա-  
սիրեց Տ. Յովնաննէս վ. Միսքճեան. տպ. ի Հռովմ. Գինն է փր. 28 :

Գ. — ԳԻՒՂԱՅԻՆ ԵՒ ՄԵՂԱԿԱՆ ԹՐԳՄ. տպ. ի Փարիզ. գինն է սանտիմ 10 :

